

զի ուրիշ ամեն ֆեսասներու ճար կ'ըլլայ, բայց երբոր մարդուս բանականութիւնը մէյմը խաւարի մոլութիւններով խիստ դժար է ճար ընելը, ոչ դեղով և ոչ խրատով կը բժշկուի:

Ուրեմն ամեն մարդ իր ծուլութիւնը ու անհոգութիւնը թող մեղադրէ, չէ թէ բնութիւնը: Չեմ ուրանար որ բնութիւննիս տկար է. բայց աս տկարութիւնը աւելի ծուլութենէ առաջ կու գայ: Գէշ մարդկանց խրատ տուր որ աղէկ ըլլան, իրենց տկարութիւնը պատճառ կը բերեն: Բայց ինչպէս կըրնայ ըլլալ. չարութիւններ գտնելու ու անոնք գործքով կատարելու համար խելք և ուժ ունին, ու անոնց մէջը յարատեւելու համար ալ արիութիւն ունին: Ասոր պատասխան կու տան որ մոլութիւնները մեղի բնական են, իսկ առաքինութիւնները մեզմէ օտար: Բայց ատ խօսքը նախատիւք է բնութեան ու աստուածներուն դէմ, որոնք մեզի հաւասար կարողութիւն տուած են բարիք ու չարիք ընելու. չըսէ մէկն որ կ'ուզեմ ու չեմ կրնար մոլութենէ հեռանալ. այլ պէտք է ըսէ՝ կրնամ ու չեմ ետևէ ըլլար առաքինութեան: Չգեղք ուրիշ թագաւորները, մերիները յիշե՛ք՝ որոնք որ բարիք կրնային ընել ու չարիք ըրին: Մարկոս Անտոնիոս որ իլէոպատրայի համար այնչափ գանձ վատնեց, չէր կրնար չվատնել: Միլլա որ Հռոմայու այնչափ ազնուականները քշեց, Կատիլինա որ իր հայրենեացը դէմ դաւաճանութիւն ըրաւ, Պոմպէոս որ փարսալեայ դաշտը արիւնլուայ ըլլալու պատճառ եղաւ, չէին կրնար չընել ատ բաները: Յուլիոս կայսրը որ Հռոմայու գանձը կողոպտեց, Ներոն որ իր մայրը սպաննել տուաւ, Կալիգուլա որ իր քուրերը պղծեց, Բրուտոս որ իր հայրը մատնեց, Դոմեթիանոս որ Եստեայ կուսանաց ատ անզթութիւնը ըրաւ, և ուրիշ շատեր որ այնչափ չարիք գործեցին, ու ատ չարիքները գործելու համար այնչափ խելք բանեցուցին, այնչափ աշխատանք քաշեցին, չէին կրնար նոյն խելքն ու աշխատանքը բարիք ընել:

լու բանեցընել: Ասոնք կը գրեմ քեզի, սիրելի բարեկամս, որովհետև հարցուցեր էիր ատենս ինչ բանի կ'անցընեմ. գիտցիր ուրեմն: Աննիոս վերոս իմ հայրս ութ տարի ազատ թողուց զիս տղայութեանս ատեն. անկէց ետքը ինչուան տասը տարուան որ եղայ՝ դպրատուն կ'երթայի կարդալ գրել սորվելու. տասնէն ինչուան տասուերկու՝ քերականութիւն սորվեցայ Եւփորմիոն վարպետէն. անկէց ինչուան տասուերեօթը՝ ճարտասանութիւն սորվեցուց ինձի Ալեքսանդր յոյն վարժապետը. անկէց ետքը ինչուան քսանուերկու տարուան որ եղայ՝ բնաբանութիւն սորվեցուց ինձի կոմետոս քալկեդոնացին: Ետքը Հռոմէն ելայ Հռոդոս գացի, ու հոն սորվեցայ տրամաբանութիւն և ատենաբանել ինչուան երեսունուերկու տարուան որ եղայ: Ետքը Նէապոլիս եկայ, ու հոն իրեք տարի կեցայ՝ փրոնթոնէ յոյն վարժապետէն յունաց լեզուն սորվելու համար, ու անանկ իրենց հեղինակներուն տուի զիս, որ աւելի զիւրաւ կրնայի ատենաբանել յունարէն քան թէ լատիներէն գրել: Ետքը եկայ չեկայ 'ի Հռոմ՝ Դատեանց պատերազմը եղաւ, Ադրիանոս իմ տէրս հոն խրկեց զիս: Հոն գիրք չէի կրնար տանել, ուստի երաժշտական արուեստս կատարելագործեցի, ֆանմիսիոս կոմոդոս երաժշտէն, որպէս զի երգոց ու նուազարանաց անուշութեամբ սիրտս ու մարմինս քանի մը մոլութենէ խալըսեմ, որոնք երբեմն խիստ կը պատերազմէին հետս՝ վրաս տիրելու համար: Անկէց ետքի կեանքս աղէկ գիտես, որ 'ի Հռոմ պաշտօններու մէջ անցուցի, ինչուան որ վիճակ ելաւ ինձի կայսր ըլլալու:

Փառադիմոս կայսրուհնոյն ակարգ կերպով ըրած խնդիրքը, ոչ Մարկոս Արեղիոս կայսեր ակնոր տուած պատասխանը:

Մարկոս Արեղիոս կայսրը առանձին խուց մը ունէր, որուն բալիքը միշտ

իր քովը կը պահէր, ամեն օր քանի մը ժամ հոն կանցընէր՝ կառավարութեան ու դատաստանի վերաբերեալ գրուածքները ու քղերսագիրները կարդալու ու քննելու: Ան խցին բալլիքը մէկու մը չէր հաւտար. միայն մեռնելու ատենը Պոմպէոսի իր փեսին յանձնեց, որ խոհեմ ծերունի մըն էր: Ինչպէս որ կանանց շատերուն սովորութիւնն է հետաքրքրութիւնը, օր մը Փաւստինա կայսրուհին շատ ետեւէ ինկաւ հոն մըտնելու, ստիպելով զկայսրը որ բանալին իրեն տայ, ու ըսելով. Գիտես որ ծոցւոր եմ, թէ որ չտեսնեմ ատ խուցը՝ կը մեռնիմ. գիտես ալ որ Հռոմայեցոց օրէնքն է՝ ծոցւոր կանանց ուզածը ընելու. թէ որ չընես ուզածս՝ կ'անիրաւիս, ու կասկած կու տաս որ դուն հոն մէկ սիրականդ կը պահես. աս կասկածը սրտէս վերցընելու համար՝ թող որ մըտնամ ատ խուցը: Կայսրը աս պատասխանը տուաւ իրեն.

«Աստուածները ամեն մեղք անդիի աշխարհքը կը պատժեն, բայց ով որ իր կնոյը հաճոյանալու համար՝ իր պարտքին դէմ բան մը կ'ընէ, աս աշխարհիս մէջ ալ նոյն կնոյը ձեռքով կը պատժեն զինքը: Փորձով ստոյգ գիտեմ, ու իմաստնոց գրքերու մէջ ալ կարդացեր եմ, որ կնկան ամեն ուզածն որ ընես՝ անիկայ քու ուզածդ չընել: Դուք կ'ուզէք խօսիլ, ու կ'ուզէք որ ուրիշները լռեն. կ'ուզէք հրամմել, ու չէք ուզեր ուրիշի մը հրամանի տակ ըլլալ. ազատութիւն կ'ուզէք, ու չէք ուզեր որ ուրիշը ազատ ըլլայ. ասկէց կը հետևի որ թեթեւամտներն որ ամեն ուզածնիդ կ'ընեն՝ կ'արհամարհէք, ու իմաստուններն որ պէտք չեղած բանի մէջ գոհ չեն ընելու գձեղ՝ ատելի կ'ըլլան ձեզի: Նայէ Փաւստինա, դուք անանկ տկարամիտ էք որ մարդ ամեն կրցածը ձեզի համար որ ընէ, ու ամեն օր իր կեանքը ձեզի համար վտանգի մէջ ալ որ դնէ, դարձեալ կը կարծէք որ ուրիշ սիրական ունի, ու ամեն ըրածը՝ իր կնոյը կասկած չալու համար է՝ կ'ըսէք: Աս խօսքս քեզի շատոնց ըսէի պի-

տոր, բայց սպասեցի որ խօսքով ալ ատ կասկածանացդ յայտնի առիթ մը տաս, վասն զի դորձքով խիստ շատ անգամ սիրտս վիրաւորած ես:

«Վեց տարի է որ Անտոնիոս Գլթած քու հայրդ զիս իրեն փեսայ ընտրեց. դուն ուզեցիր ինձի հարս ըլլալ, ես ալ զքեզ ընտրեցի՝ Ադրիանոս կայսեր իմ տիրոջս կամքը կատարելու համար, որ ինձի իր կայսերութիւնը քու հարսնութեանդ օժիտ պատրաստեր էր: Բայց ամենքս ալ խաբուեցանք, ինքը զիս իրեն որդեգիր ընելուն, ես ալ զքեզ ինձի հարս ընելու. հայրդ ալ որ իր բարի սրտին համար Գրաձ կոչուեցաւ, ու ամեն բանի մէջ գլթած էր, աս բանիս մէջ ինձի անգութ եղաւ: Ո՛հ, որ չափ դժբախտ ես, Փաւստինա, որ աստուածները քեզի հարստութեան հետ ատ գեղեցկութիւնը տուած են. դժարդ պիտոր դայ, բայց յայտնի կ'ըսեմ. չատերուն սիրելի ես գեղեցկութեանդ համար, բայց ամենուն ատելի քու վարքիդ համար: Երեսուցորդ տարի առանց կնոյ անցուցի, ինձի երեսունը ութ օր երեցաւ. իսկ վեց տարին որ քու հետդ անցուցի, ինձի վեցհարիւր տարի կ'երևնայ: Թէ որ հիմակուան գիտցածիս ու զգացածիս մէկ պզտի մասը գիտցած ու զգացած ըլլայի, Ադրիանոս իմ տէրս աղաչէր ալ զիս՝ իմ հանգստութիւնս ու աղքատութիւնս չէի փոխեր քու բերած օժտիդ ու կայսերութեան հետ. բայց որովհետև իմ դժբախտութեամբս ու քու բարեբախտութեամբդ աս վիճակը ելաւ ինձի, կը լռեմ ու կը համբերեմ: Ինչուան հիմայ չզգալ ձեացուցի, բայց ատենն է որ ցուցընեմ զգալս. մանաւանդ որ վերջապէս էրիկը էրիկ պիտոր ըլլայ, կնիկը կնիկ: Ասկէց աւելին չեմ ուզեր զուրցել, Փաւստինա. գիտնաս որ կոյր ու անզգայ չեմ. համբերութիւնս բաւական պիտոր ըլլայ ինչքդ գլուխդ ժողովելու:

«Հիմայ որ ներսի դառնութիւնս թափեցի, կը պատասխանեմ քու բերած պատճառներուդ. Դուն իմ խուցիս բալ-

լիբը կ'ուզես, որ զիս վախցընելով զա-  
 ւակա անցընես, ու կեանքդ կորսըն-  
 ցընես: Աղէկ պատճառանք մըն է որ  
 դուք կնկտիք կը բանեցընէք՝ կամքեր-  
 նիդ առաջ տանելու համար. երբոր սրբ.  
 բազան խորհրդարանը ատ օրէնքը դը-  
 րաւ հոռոմայեցի տիկնաց համար, ան  
 ատենի տիկնայքը ոչ այնչափ բաղձանք-  
 ներ ունէին, և ոչ իրենց բաղձանքը ա-  
 ռայ տանելու կամք: Երբոր Կամիլլոսի  
 մեծ յաղթութենէն ետքը Հոռոմ այն  
 աղքատութեան մէջ էր որ՝ պատերազ-  
 մէն առաջ ըրած ուխտը չէր կրնար  
 կատարել՝ արծրթէ արձան մը շինելու  
 դից, ան ատենի տիկնայք իրենց ոսկի  
 արծաթ գոհար ու մարգրիտ զարդերը  
 տուին սրբազան խորհրդարանին՝ որ  
 ուխտը կատարէ: Ջարմանալի տեսա-  
 րան մըն էր, որ առանց մէկը իրենցմէ  
 պահանջելու ամեն տիկնայք մէկտեղ  
 կապիտոլիոն վազեցին, որը ակնյին օ-  
 ղը, որը մատանին, որը ապարանջանը,  
 որը վզին քառամանեակը, որը կուրծ-  
 քին զարդը, որը ոսկի գօտին, նուիրե-  
 ցին աս բանիս համար: Ան ատենը ե-  
 ղաւ որ խորհրդարանը ուրիշ արտօնու-  
 թիւններու հետ աս օրէնքն ալ դրաւ  
 ծոցը կանանց համար: Որովհետեւ ան  
 միջոցին ուրիշ դիպուած մըն ալ պա-  
 տահեր էր աս օրէնքը հաստատելու:  
 փուլուփոս Տորկուատոս բղեաշխը Եղիպ-  
 տոս պատերազմի երթալով, անկէց զա-  
 զան մը խրկեր էր մէկ աչքով, խիստ  
 զարմանալի: Ան ատենի Հոռոմայեցի  
 տիկնայքը հիմակուաններուն պէս հա-  
 մարձակ չէին. ուստի Տորկուատոսի կը-  
 նիկը, որ իր տանը մէջ այնչափ անուա-  
 նի էր իր համեստութեամբը՝ որչափ որ  
 իր էրիկը քաջութեամբ պատերազմի  
 մէջ, իր ծոցը տրութեանը ետքի ամիսն  
 էր՝ տղաբերքի օրեր: Քանի որ Տորկուա-  
 տոս Հոռոմայէն դուրս էր, դիտած էին  
 ամենքը որ աս տիկինը չէ թէ միայն  
 սնէն դուրս չէր ելած, այլ և ոչ պա-  
 սուհանի առջև երևցած, և ոչ էրիկ  
 մարդ մը տանը դռնէն մտած. իր ամեն  
 հոգը՝ զաւկըները աղէկ մեծցընելն էր:  
 Ըսած կենդանիս տանը առջևէն կ'ան-

ցընէին, աղախինը եկաւ պատմեց ինչ-  
 պէս ահաւոր բան ըլլալը. ու անանկ  
 բաղձանք մը եկաւ տիկնոջը տեսնելու՝  
 որ զաւակը անցուց, ինքն ալ մեռաւ:  
 Բոլոր քաղաքը լացաւ վրան, խորհրդ-  
 դարանն ալ վրան աս տապանադիրը  
 դրաւ. « Աստ է փառաւորեալ տիկինն  
 Տորկուատոսի, որ ետ զկեանս իւր վասն  
 պահելոյ զբարի համբաւն »:

« Նայէ, փաւստինա, ինչ բանի հա-  
 մար ատ օրէնքը դրուեցաւ. չէ թէ ծո-  
 ցը կնիկներուն ամեն ուզածը ընելու  
 համար, այլ ասանկ տիկնոջ մը յիշա-  
 տակը՝ ուրիշներուն բարի օրինակի հա-  
 մար պահելու: Ուստի ատ օրէնքը պա-  
 հանջելու համար ամեն կնիկ մարդ  
 պէտք է ինքիւրեն հարցընէ՝ թէ արդեօք  
 իր վաքը իրեն իրաւունք կու տայ որ  
 համեստութեան համար դրուած օրէն-  
 քը իր վրայ պահուի. վասն զի Հոռոմա-  
 յու օրէնքներուն եօթներորդ տախտա-  
 կին վրայ դրած է որ՝ ուր որ համես-  
 տութիւն չկայ, հոն պէտք չէ օրէնքնե-  
 րուն տուած արտօնութիւնները պա-  
 հել: Որովհետեւ աս ասանկ է, կը խընդ-  
 րեմ քեզմէ, փաւստինա, որ ատ բանը  
 չխնդրես ինծմէ. կ'ուզեմ որ չուզես  
 խուցիս բալլիքը, կը ստիպեմ զքեզ որ  
 զիս չբաստիպես, կ'աղայեմ որ չաղայես.  
 ապա թէ ոչ՝ կը հրամանեմ որ ինծի չի-  
 հրամանես »:

Բոռսէն Նկարիչ .

Պաղղիացոց պարծանքներէն մէկը  
 կրնայ սեպուել նաև Նիկողայոս Բուսէն  
 անուանի նկարիչը որ ծնաւ 1594ին  
 Անտրլի քաղաքը, աղքատ և աննշան  
 ընտանիքէ, ուր որ իրեն հայրը պզտիկ  
 դպրոցի մը մէջ տղաք կը կարդացընէր:  
 Բուսէնի ապագայ երջանկութեանը հա-  
 մար, իր հօրը այս պաշտօնը թերևս օգ-  
 տակար կրնար ըլլալ իրեն, բայց կ'ը-  
 սեն թէ Բուսէն փոխանակ ուշ դնելով  
 օգտելու իր հօրը դասատուութենէն,  
 փոյթ չէր ընէր անոր ըսածները կա-